

է օրինակողներէնս. — Հմմտ. Հանդ. Ամս., 1896, էջ 202:

ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ՎԱՆՔԵՐ

**Ս. ԹԱԴԵՆՍԻ ՎԱՆՔ**

Պէտք է ըսենք անմիջապէս թէ վերոգրեալ ենթագրութեանց ամէնքն ալ սխալ են: Պատմութեան հեղինակին վերաբերող այդ տասը տուն տեղեկութիւնները կը պակասին, որովհետեւ գիրքին վերջէն թուղթ ինկած է վաղուց:

Այս իրողութիւնը մեր կարծիքով շատ պարզ կերպով կը տեսնուի ԺՁ. գլուխի վերջն իսկ, քանի որ այդ գլուխին վերջին բառը մնացած է կիսատ:

Մեզի ծանօթ ձեռագիրը և տպագիր ութ օրինակները ունին հինգ տարբեր վերջաւորութիւններ, այսպէս.

- 1. — շինեալ զիւր եղբ. — Ձեռ. Ս. Յ. Թ. 330 և 436:
- 2. — եղբայր. — Ձեռ. Ս. Յ. Թ. 303:
- 3. — եղբայրց. — Տպ. Վենետիկ, 1914, և Ձեռ. Ս. Յ. Թ. 307, ուր արց վանկը աւելցուած է նոր գրիչով:
- 4. — եղբայրանոցս. — Տպ. Պետերբուրգ, 1883, և Ձեռ. Ս. Յ. Թ. 341, ուր անոց վանկերը եղբայր ին վրայ աւելցուած են նորագոյն գրչէ:

5. — եղբայրանոցի: Եւ Գի. Այ. փառք յաւիտեանս ամէն. և եղիցի եղիցի. — Ձեռ. Ս. Յ. Թ. 1553, նոտագիր, թվ. 1649: Փակման փառատորութիւնը սպահնավարը կը պատկանի գրչին՝ Դաւիթ Աբեղայի:

Թերեւս խորհին ոմանք թէ այս վերջին ձեռագիրը պահած է հաւանաբար՝ խնդրոյ առարկայ բառին նախնական հարազատ ձևը, եղբայրանոցն, որով հետզհետէ մաշելով մնացած է եղբայր և եղբ: Պահ մը եթէ ընդունինք իսկ այս տեսակէտը, ատով չենք կարծեր թէ ունեցած կ'ըլլանք համոզիչ վերջաւորութիւն մը, որ ծառայէ իբրև փակուած Փաւստոսի Պատմագրքին: Հետեւաբար Փաւստոսի Պատմութեան մեզի հասած վերջին գլխուն վերջին բառին կամ հատուածին թերի մնացած ըլլալը՝ կը հաստատէ թէ գիրքին վերջէն թերթ ինկած է, և այդ պատճառով չունինք հեղինակին կողմէ իր մասին խոստացուած շահեկան և թանկագին տասը տուն տեղեկութիւնները:

Ս. Թադէնսի վանքը կը գտնուի հին Արտազ կամ արդի Մակեա գաւառին մէջ, Աւարայրի դաշտին հիւսիս արևմտեան կողմը: Ունի երկու տաճարներ, որոնցմէ մին, հնագոյնը, կառուցուած յսնուն Հայաստանի առաջին լուսաւորիչ Ս. Թադէնսի, կը պարունակէ առաքեալին գերեզմանը: Կան բաւական թիւով միաբանական կացարաններ: Վանքը ըրջապատուած է բրգաւոր պարիսպներով. — Ոսկեան, Վասպուրականի Վանքերը, Բ., էջ 457:

Ս. Թադէնսի վանքը չէ կրցած նշանաւոր հանդիսանալ Մշակութային մարզի մէջ: Առաջնորդներէն յիշատակելի են հետեւեալները:

1. — Յովսէփ Վրդ. Արսաղեցի, աշակերտ Վանական Վարդապետի. 1247ին կը վերանորոգէ վանքը և կը ժողվէ բազմաթիւ կրօնաւորներ. — Կիրակոս, էջ 174-5, 185-6:

2. — Տիրացու Եպիսկոպոս, 1282-94: Թշնամի զօրքեր 1294ին կը խոշտանգեն զինքը, և վանքը կը կողոպտեն ու կ'աւերեն. — Արարատ, 1911, էջ 224: Ոսկեան, Բ., էջ 470:

3. — Զաւարիա Եպիսկոպոս, 1315-37, որդի Պարոն Մանուէլի: Երեսարար և ուսումնասէր առաջնորդ մը, Վանքը 1319ին կը կործանի երկրաշարժէ և կը մեռնին 75 հոգի: Զաքարիա կը վերանորոգէ տանաձեայ աշխատանքով: Երեսել կու տայ կասնուտի ըրմուղը՝ վանքին շուրջ հայթայթելու համար. — Սամուէլ Անեցի, էջ 157: Յովհ. Եպս. Ծակաթունեանց, Ստորագրութիւն, Բ., էջ 350: Ոսկեան, Բ., էջ 473, 482-3:

Իր օրով կը սկսի գրչագրական շարժում մըն ալ բայց տեւական չի դառնար: Մանօթ են երկու գրիչներ միայն.

Ա. — Տիտակէտ Գրիչ, 1315-30, որդի Խոսրոպեղի և Գրամիկի, օրինակած է:

ՆՈՐԱՅՐ ԵՊՍ.

1. — Գեկնուրիւն Սաղմոսաց, Ն. Համբ-  
րոնացւոյ, 1315ին, յոյժ մեծագիր և գե-  
ղեցիկագիր, ի յիշատակ Վարդան Քանանայի-  
— Մ. Արք. Սմբատեանց, Գեղարքունի,  
էջ 405: Ուաչիկեան, Յիշտ. ԺԴ. Դարի,  
էջ 114:

2. — Աւետարան, 1330ին, գոր ծաղկած  
է Յովսէփ, Մարգարէ Քանանային կամար.  
— Յիշտ. ԺԴ. Դարի, էջ 227:

Բ. — Մանուէլ Գրիչ, 1337ին օրինակած  
է մէկ Կանոնագիրք Հռոմեական Եկեղեցւոյ,  
Իսրայէլ կուսակրօն բարունիին կամար. —  
Ոսկեան, Բ., էջ 474-5:

4. — Մետոյ Վարդապետ, որ ընդհան-  
րական Հալապետ կ'ընտրուի 1359ին: Սա  
Ս. Թաղէի Վանքին մէջ լսարան մը հաս-  
տատած էր ուր կը գիմէին աշակերտներ  
լսելու իր կրօնական դասախօսութիւնները.  
— Զարբանէկեան, Պատմ. Հայ Դպրու-  
թեան, Բ., 1905, էջ 150:

5. — Պօղոս Եպիսկոպոս, որ 1397ին  
քահանայ ձեռնագրած է կիրակոս Վիրա-  
պեցին, ապա Կաթողիկոս էլմխածնի. —  
Թ. Մեծօփեցի, Յիշատակարան, էջ 54:

6. — Գրիգոր Եպս. Մակուեցի, 1425-41:  
Հաւանարար Մակուեցի Գր. Եպիսկոպոսին  
հետ նոյն անձն է այն գրիչ Գրիգոր Վար-  
դապետը, որ 1425-8ին զառ ոտս սուրբ  
առաքելոյն Քաղէոսի սուարտած է ժողո-  
վածու մը: Այդ հիման վրայ նշանակեցինք  
վերոգրեան թուակալը. — Զեռ. Ս. Յ. Թ.  
1582: Հմտ. Ուաչիկեան, Յիշտ. ԺԵ. Դարի,  
Ա., էջ 353 և 519: Նօտարք, էջ 122:

7. — Զաւարիա Եպիսկոպոս, 1574.  
ինքը և միաբանակիցները կը վերաշինեն  
վանքը. — Թօփեան, Յուցակ Զեռ. Ս.  
Վարդապետի, Բ., էջ 13 (1):

8. — Մկրտիչ Եպս. Մակուեցի, 1650-  
64: Ինքը և իր միաբանները, 1650-53,  
կը վերաշինեն Վանքը և տաճարը, որուն  
արեւելեան և հրեւիսային որմերուն կէսը  
միայն մնացած էր. — Դաւրիժեցի, 1896,  
Գլ. ԻԶ., էջ 349: Ծահլաթունեանց, Ստո-  
բագրութիւն, Բ., էջ 351:

9. — Իսահակ Եպս. Մակուեցի, Արղար,  
1664-94, որդի Սահակ Քահանայի, աշա-  
կերտ Զուղայեցի Յակոբ Կաթողիկոսի: Շի-  
նարար առաջնորդ մը կը հանդիսանայ. կը

նորոգէ Վանքին պարիսպը և խոցերը, և  
Զաքարիա Եպիսկոպոսի հրեք ու կէս դար-  
առաջ շինել տուած ջրմուղը (1677): Օղ-  
նական ունենալով իր աշակերտը՝ Կաթաթի  
Սարգիս Վարդապետը, կը նորոգէ նաև  
տաճարը (1684). — Ոսկեան, Բ., էջ 481-8:

10. — Սարգիս Վրդ. Կաթայեցի, 1694-  
1704. — Թօփեան, Յուցակ Զեռ. Ս. Վար-  
դապետի, Բ., էջ 14 (7): Ոսկեան, Բ., էջ  
489:

11. — Յովիաննէս Վեդ. Քաւեցի, 1728.  
— Ոսկեան, Բ., էջ 491:

12. — Զաւարիա Վրդ. Ղափանեցի, 1734-  
43. — Ոսկեան, Բ., էջ 461:

13. — Մինաս Արեւիսկոպոս, 1749-  
53. — Թօփեան, Յուցակ Զեռ. Ս. Վար-  
դապետի, Բ., էջ 3, 14: Ոսկեան, Բ., էջ  
461, 490:

14. — Նայի Վարդապետ, 1765-79. —  
Թօփեան, Յուցակ, Բ., էջ 15 (15): Ոսկ-  
եան, Բ., էջ 490, 491:

15. — Իսահակ Եպս. Փառակեցի, 1782-  
87. — Ոսկեան, Բ., էջ 490, 493-5:

16. — Գեորգ Վարդապետ, իր յաջոր-  
դութեան ժամանակ, 1793ին, կը շինուի  
սեղանի քանդակազարդ գեղեցիկ խաչկալը.  
— Ոսկեան, Բ., էջ 459:

17. — Սիմէոն Արք. էլմխածնեցի, 1806-  
1816, որդի Մուրատի և Գայիանէի: Իր  
հոգածութեամբ կատարուած է նոր տաճարի  
հիմնարկութիւնը. — Թօփեան, Յուցակ,  
Բ., էջ 15 (18, 19), էջ 16 (24): Ոսկեան,  
Բ., էջ 459-460, 463, 490: Բնաշխարհիկ  
Բառարան, Բ. Հատոր, էջ 2:

18. — Բարսեղ Արեւիսկոպոս, 1826-  
8. — Թօփեան, Յուցակ, Բ., էջ 15 (20),  
16 (25): Ոսկեան, Բ., էջ 490:

ԺԹ. գարու վերջը Ս. Քաղէոս Առաք-  
եալի Վանքին մէջ կային 58 գրչագրիչներ,  
ըստ Ուաչիկ Վրդ. Դադեանի, որոնք 1911ին  
կը փոխադրուին էլմխածնին և կը յանձնուին  
Մատենադարանապետ Տ. Մետոյ Եպիս-  
կոպոսին. — Թօփեան, Յուցակ, Մասն Բ.,  
էջ 53-55: Արարատ, 1911, էջ 617: